

ու մէ յիկէ: Եւ թէ հանց զօդուածն ինչն՝ որ գեղին զօրութիւնն ի յայն զօդուածն համի եւ քիչ մի հն ինայ, որ այս գեղին զօրութիւնն կնապավի ներդրութէն:

Բաւական համարելով պյոշափի նկատմամբ կապակցութեան երկու գրաւթեանց որոց մէջ պյու յիշապահուածներէն եւ է. Օրինակին շարանառութենէն զատ՝ գրեթէ նշնութեան կամ նմանութեան ոչնին այլ նշնարակը կայ, — կը վեցաւորենք ի մէջ բերելով Պիտառութեան յետին տղերն, որ կրնայ Շիշատակարան կոչուիլ նոյն գրութեան:

Զ-

Եւ կատարեցաւ Առաջարանութիւն Ադրազատին կամացն Աստանցից: Եւ յերես մէկ բան ան մի պյու՝ թէ պատճան ինչն է որ այս Առաջարանութիւնն գրեցաւ: — Տեսայ եւ անպատճան ծառայ Աստանցի Վ. Փրատուաթիւնի թուական թեանուն Հայոց Ձև, Ապրիլ ամսան ի Զ. ի տօնի աւետանուն պրոռոշ Վասուածնածնն ի մայրաքարք ի Կոստանդնուպոլիս, եւ գտաց շատ պատասխանին, որ գուստ էր Հայոց թէրուուզ, եւ զիս որ կուս յերէի զայ շնկուած իրաց զպատճան շրանքն ինչն պէտք էր պահանձն ի այս յերէ, եւ զինքնուած թրապարա թշինքն, եւ զինք որ կու շնկուած չէր չկը այն, ի գործն պահառութիւնն կայ, եւ չինք դիմել զայ Առաջարանութիւնն, եւ մեջ քայլուր եւ յայտնեցաւ, զի ո՞ն որ ի յայս պատեսան հնան ի առ իր շինան դեկտին պահառութիւնն չառնութէ այսի ի առաջանանք պահի միշտէ է Տէր:

Անշաշտցանկալի է ինձնանը թէ ուստի պատճառած եւ բնչպէտ մատ գտած է պյու նմանութիւնն եւ ըստմաննեայ նշնութիւնն ի մէջ Պիտառութեան եւ ի մէջ Հաւաքածնոյնի Յառաջարանական կոտրին: — Թէ եւ շատ շժուալ է որոշակի եւ վճռարարա բան մի հաստատել ասակին յուսանք որ յանդրդունութիւնն չի համարուիր յայտնել հատեւելու երեք ենթարկութիւնն, որ կարծէնք բնական են: Ա. Կամ Հաւաքածնոյն Անբարանակին հաւաքորդ (հաւաքորդներին մին, եթէ աւելի են քան իր մուշկու հաւանական կի երեւայ) զի Պատառութիւնն առած, եւ մասում համառուելով՝ մասամբ բառ առ բառ օրինակով: Հաւաքածնոյն սկիզբու փիտաքրած է: — Բ. Կամ Ամբուղվաթ նշյալ Հաւաքածնոյն առշենն առնենալու: Ծնէլցյանա եւ զիր պյուստիւթիւնն յօրինած է: — Գ. Կամ ի հին ժամանակաց կայը պյուսիս գրութիւնն մի, զոր առաջինն համառուած է եւ երերորդ ննդարակած: — Գոյցէ գոտուն դ. Կամ մ' մայ յաւելութն, որ բու թէ Անսառուն ոնն Հաւաքածնոյնի Յառաջարանական կոտրին, նոյնին ամիսագրիւն եւ Ամբուղվաթոյ զընազնն գրութիւններէն ժողված եւ զի Վիտառութիւնն յերեւան հանած է: Եւ այս անհարազան գրուածին ծովութիւնն առաջան համար: Անմահացի թժշկապետին հոչակաւոր անուամբը զարդարած է: — Թաղով Մասնագիտաց որոշել այս երեք — եւ եթէ կամին՝ շրբ — ենթագրութեանց հաւանականութեան չափն, կ'անցնինք մանրամանութեանց Հաւաքածնոյն:

(Տարուանից):

Հ. Դ. 8.

Հօջոջու

ՄԱՑԵՆԱԽՈՍԱԿԱՆ

ԱՆՆԱՅԵԱՆՑ Ս. 8. — Ցուցակ հայերէն ձեռագնների Թիֆլիսի Նորիսեան Հոգենոր Դպրամունցի: Թիֆլիս, 1893, Տարածէն տպարան: 4 երու 75:

Այս վերնագրով եւ Ներսիսեան Հոգենոր Գարամանցի կառուց վաւերացեալ տեսոր մ' նշուածն է Հանդէիւն Խմբագրութիւնը շնորհական լութեան:

Տեսարիս վերսիշեալ հայերէն վերնագիրը տպուած է նաև գերմաներէն թարգմանութեամբ՝ „Catalog of the Armenian Manuscripts of the Armenian Nersisian Seminars at Tiflis“.

Գերմաներէն ճակատը կարդալէն ետև կ'ը թերթեմ անմիջապէս հրասարակութեան սկիզբներն ու վերջը, ներս. Հգր. Դպր. Գարպանցի ձեռագրաց շաբաթի գերմաներէն տեղիկութեաններ ալ գտելու նպատակն: սակայն չեմ գտնել տողը մը գերմաներէն: Հապա ինչ նպատակն գրուած է գերմաներէն ճակատն: Եթէ Հայպէտ Եւրոպացւց մը համար. աւելորդ է այն ճակատն: իսկ եթէ ոչ Հայպէտէն եւ բոպացի գիտելիքները եւ իւրաքանչւր ձեռագրին բուութիւնը հայութիւնը շնորհական եւ բառագրաց մը բուութիւնները: Այսպէս ըրած են ձեռագրաց ցուցակի հրատարակութեան ձեռնարկող Վիեննայի Ֆիլիժարեանի ամբական գիտելիքները: Եւ այս աւելորդ չէ. վասն զի շատ են թուութ հայրախանական եւ բառագրական հետազոտութեաններով քաղզող Եւրոպացիք, որոնք պյու համառութեան պէտք տեսնին, եւ այս ցուցաներէն պիտի տեսնեն հայ մասենն ապրութեան հայութիւնը, հետեւաբար հայերէնն ուսանելու անհրաժեշտութիւնը, եւ կամ ասով կարող պիտի ըլլան գէթ Հայերէնագէտներու մինչորդութեամբ այս ձեռագիրներէն օգտակիւ Եւրոպացի գիտնոց համար այս պյուսի կարեւոր է, որ մինչեւ քաջ Հայպէտն Պ. Հ. Հայերէնագէտներու կը գրէ Վիեննայի Ֆիլիժարական ցուցակին երկու տետրութեառն նկատմամբ: „Ապագային մանրաման ցուցակները (եւ ու միայն համառութիւնը) միայն եւ բոպական լեզուաւ մը գրուելուն են: վասն զի ասովն նաև: Հայոց եւ Հայպէտիսաց ցըաններէն ալ գուռ հետաքրթական են:“¹

Տեսարիս մասնագրին առաջն մասն “Յառաջարանն” է: Այս Յառաջարանին “Ա. մասն

1 Հանդէիւն ամսութիւն, 1893 էջ 215:

(Տիեզ մին) կրնար ջնոտիլ առաջ գիտութեան բնաւ զրկած մը հասցընելու, եւ կ'առաջարկէի փօխանակ ասոք՝ հառաջարանը քիչ մ'աւելի ճոխացընել կարեւոք գիտելեօք: Հատ անաւամ կրինուած եւ համոցիու պէտք չունեցող իրեր մի անգամ եւս կը կրինուին Յառաջարանին Ա մասն մէջ, իրեր որ ներս: Հզր. Գրանոցի ճեռագիրներու հետ եւ ոչ հեռաւոր կապ մ'ունին: Աւ միայն այս. այլ եւ կը բովանդակուին այս տեղ կէտեր, զորոնք լուսնեամբ անցնիլ կարելի չէ: Մի կողմէ թողլով այն ակնարկութիւններն, որոնք միայն ոչ այնչափ առողջ եւ աշնուական զգացումներէ յառաջ կնամ գալ կնամ առանունք Ա մասին վերցրու: Ճեղինակը սաս քիչերու հանիսիակած գժրախութեան ունեցեր եւ, որ թէ Վենետիկի եւ Վիեննայի Միհիթարեանց եւ թէ Հնդիաննի ճեռագրաց ժողովացըներէն չէ իշցած իրեն որեւէ մէկու սումահիրութեանը համար օգտուիլ: Ասոր գրէտը կ'առնին այս ուսումնական ցուցակն՝ Պր. Ճեղինակին առաջնն երկասիրութեան անմիշապէս սկիզբը: Առաջն եւ վլրջնի հաստատութեանց մասին գրուածներուն անհարող ենք պատասխաննել վասն զի հեղինակին ակնարկութիւններն ստուգել կարող չենք: Միայն այսամբ ըսնէք՝ որ թէ Վենետիկի Յագաց Միհիթարեանց եւ թէ Հնդիաննի ճեռագիրներէն օգտուած են թէ օտարագրի և թէ ազգային ամէն կարգի որ կրնի գիտականներ, որոնք գիտաց են նոյն հաստատութեանց մէջ ընդունուած կարգով ու ծամնով զիմէլ իրաբանչիրին վարչութեան: Այս մասն կարող է Պր. Ճեղինակն կարդալ անմիշեւնորհ հակառակիւններն ամէն այսպիսի հրատարակութեանց մէ:

Վենեննայի Միհիթարեանց նկատմամբ եղած ակնարկութեան գալով (‘... եւ կամ անհեթեթ գումարներ պահանջն, իրեւ գրաւական եւ այն էլ զեսպանատան միջացով, չգիտան թէ երաշխառութեամբ, թէ երկուսով հանդերձ [— Է՞ւ ունէ կ'ուուկ] —] մաննաւ ճեռագրի համար, հակառակ եւրպայի մատենագարաններում կարգ գալած առ գեղինակին եւ իմ մէջ հանդիպածն հրապարակ հանուելին ետեւ յանուան Միհիթարեանները բնուինի կայսերական [իւան նուբառուական] մատենագարանի հետ.») Կըսեմ՝ որ Պր. Ճեղինակին եւ իմ մէջ հանդիպածն հրապարակ հանուելին ետեւ յանուան Միհիթարեաններն, եւ ոչ մատենագարանապէտին, պարտք որ իրն ինչպէս որ է ընթերցողն առջեւ զնելու: Կամ այս պարագաների մատենագարաններու համար է միայն, եւ ոչ թէ առանձնականաց համար է միայն հասարակութեանց համար: Այս միարանութիւնն ընդունուած է եւ կը գործադրուի այժմ միայն գերազանց առանձնական մատենագարաններում կարգ գարձած գեղեցիկ սովորութեան, հակառակ չի մեղանուիր: Այս ճամփուն կը զգիտին մեղ ուրիշ քաղաքներէ ճեռագիրներ: Գանձ անհեթեթ գեղինակին է պատրիք անհշան: Ճեռագիրն: «Անշան», կոչուած ճեռագիրն է մեր մատենագարանի ակադեմիան ըստի առաջնական միջնորդութեամբ միայն ուղարկել պայման գրուերու ըլլայ, կարծեմ՝ Կորուպայի մատենագարաններում կարգ գարձած գեղեցիկ սովորութեան, հակառակ չի մեղանուիր: Այս ճամփուն կը զգիտին մեղ ուրիշ քաղաքներէ ճեռագիրներ: Գանձ անհեթեթ գեղինակին է պատրիք անհշան: Ճեռագիրն: «Անշան», կոչուած ճեռագիրն է մեր մատենագարանի ակադեմիան ըստի առաջնական միջնորդութեամբ միայն ուղարկել պայման գրուերու ըլլայ, կարծեմ՝ Կորուպայի մատենագարաններում կարգ գարձած գեղեցիկ սովորութեան, հակառակ չի մեղանուիր: Այս ճամփուն կը զգիտին մեղ ուրիշ քաղաքներէ ճեռագիրներ: Գանձ անհեթեթ գեղինակին է պատրիք անհշան: Ճեռագիրն: «Անշան», կոչուած ճեռագիրն է մեր մատենագարանի ակադեմիայի յամփի 1802 կնիքը կայ: Այս ճեռագիրը մէջ համար շամար թանկագին է, որչափ աւ գրչագէտ Պր. Կանայեանցին անհշան երեւայ: Այս ճեռագիրն Պեղլիքի թագաւորական գրաստանն ի գործածութիւն Պր. Ա. Կանայեանցի զըկելու համար՝ 3000 մալդ գրաւական ուղուցաւ որ գրուի Պեղլիքի թագաւորական մատենագարանէն, նոյն տեղույթ Աստրիական դեսպանին քով: Միհիթարեան միջոցն ալ Վ: Հ. Յ. Տաշեան իւր հմատալից Աւումասիրութիւնն Սոյցն-

կալիսիթենեաց Վարուց Ըղիքսանդրիքի գրելու զըա-
զած էր: Նշով պահանջունց եցաւ այս գրաւականը:
Ժամանակակա ղերլինի աստրագէսներէն մին մեր
մատենադարանէն փոխ տուած էր ծագ դարու-
մագ աղաթեայ աստրերէն աւետարան մը եւ ետ
չդարձուց: Եւ այս օր սյս Աւետարանն ղերլինի
թագաւորական մատենադարանին սարդ ձեռա-
րաց կարգն անցած է չ չփառեմ ինչ մատով:
Եկէնք ուղբը ամոռու փորձառութենէ մ'ետեւ
մը եղ վանդիքի մէջ զնեւ: Բայց թէ Աւետարայի
Միթիթարեանց մատենադարանէն հայերէն ձե-
ռագիրներ ի գործածութիւն ուղարկուած են,
ինչպէս (— զր. Կանայեանցի մէրձաւոր հաս-
տառութիւններ յիշելու համար —) զետեր-
բուրդի համալսարան եւ Լազարեան ցեմարան,
առաջինն Արուսական դեսպանատան ձեռազ (—
առանց գրաւականի կամ երաշխաւորութեան —)
եւ երգրորդն ուղարկի Ասեմ. Արքաւաելին,
կարող է կարգապահ զր. Հեղինակն ստուգել
երկութիւն ալ դիմուլ: Եթէ երգեք Տէրն լու
զր. Եւ Կանայեանցի պատասխին, որ վեն-
տիկի եւ Վենենայի Միթթարեանց եւ Եշմածնի
մասին վերցիշեալներ քրեյէն եաքը կը գուշ՝
“Տէր, գու քիկի մը այսպիսի կարգապահնե-
րից, Ներսիսեան Դպրանոցի ձեռագիրներուն
պէս, գրուց թիւն 300է 30ի իջած է կ'ըսէ զր.
Եղինակն, առնց ժողովանցքներն ալ փոխա-
նակ օրէ օր աճենու, ինչպէս արդեամբ Կը լայ
պափախ կարգապահութեամբ, կը խնարհէր
կ'իջնէր քանի մը տասնեակներու:

Յառաջարանին բ մասը ցուցակին բավանդակած նիւթին վայ տեղեկութիւններ կու տայ: Աւրախալիք է որ Միաբանութեան Հրատարակած ցուցակներու ծրագրին համեմատ կազմուած է Յառաջարանն ա ամբողջ ցուցակի, որով՝ թէ առ այլիւայլ տեղեր հրատարակուած, բայց միաձեռ հատորներ յառաջ գ գան ժամանակաւ: Կը յանձնէի աւելի մանամասնութիւն ամբողջ ցուցակին մէջ ընդունէմ Պր. Ն. Քարամանականի Ալյոստանի մէջ տուած հակառակ խորհրդոյն:

Ներս, Հգբ. Դպրանցն այժմ ունի 31
ձեռագիր, թէեւ մի քանին այս դպրուս թարգ-
մանութիւնն եւ Տէղնակութիւններ են, որնք
Նախարար ձեռագիրներու ցուցակն եւ պետք
չեն անունն եւ Այս Ձեռագիրներէն Հասկցն
է 1405 էն, իսկ Նորագոցը 1514 էն է Ուշ-
գործեան արտանի կը Համարի որ. Տէղնակն
իրաւալիք Թ. 1 (Ասուածանմանութիւն [որ
ըստ իս անշանակ է] եւ Պատմ. Վարուց Աղե-

բասնդրի), 12 (ժողովածյ իւտաւարան, իւմաստասիրական, կերպականութիւն, գատամական, կրօնական եւ Տօնարական)), 26 (Գաւազպանագիրք), 30 (Բուզանդ եւ Միք. Ասրի): Ա.Հ. եւ Թ. 2 (Գամաձարան) եւ 31 (Տաղարան): Ինծի Համար Նշյանէս Խշանաւոր են եւ մատենանութեան Համար Կարեւոր՝ Խանեւ Թ. 5 (Մեկնութեան Համարիկէ եւ կիլցեցայ), 6 (Մեկնութիւնը Ոսկեմբանի եւ Նիկոլի), 9 (Առաջարաբանութիւն Ցոլշ. Երզնկացւց եւ Ան. Շիրակացւց), 11 (Գիրք Վկայութեանց), 13 (Ժողովածյ), 18 (Արմոնի մեկնութեանց քաղուածյը) 19 եւ 29 (Մեկնութիւն Ցոլշանու):

Պր. Հեղինակն աւելորդ համարած կ'եռ
բեւայ ամբողջ ձեռագիրներէն գրչափասական
տեղեկութիւններ հանել. այսպէս՝ թէ այս ժո-
ղովածյոյն ինչպիսի գրիններ եւ ծաղկողներ
մեի կը ծանօթացընէ: Առ հասարակ Պր. Հե-
ղինակը չէ աշխատած ցուցակն տեղեկութիւններ
քաղլել եւ մարսել, այլ թող տուած է ընթեր-
ցողին այս աշխատառթիւնը:

Յառաջարանին կը յաջօրդէ ըստհանուր տախտակ մը, որ նախորդ նշյալիսի հրատարակութեանց վրայ առաւելութիւն մ'ունի, այն Է իւրաքանչեւր ձեռագրի Յիշտասակարութ ունենալը կամ չունենալը ներկայացնեած է: Այս տախտակն սենի քանի մ'անձգութիւնները զրո օրինակ՝ թ. Ճեռագրին գրութեան աեղն՝ Անցյան կը նշանակուի. իսկ նյոյն ձեռագրին յիշտասակարակն (էջ 16) կ'իմացաք որ Մկըրտիչ սանանուտենին, որուն համար ձեռագրիը գրած է՝ “Միկիմար գծողն”, կը պարզեւէ ձեռագրիը նյոյն Մկիմարին՝ “որ ի բան-շնոր ժամանակու”:

թ. 10 ձեռագրին գրութեան աեղն հաւանականար Կ. Պոլսու է, վասն զի հեղինակն է Գեորգ Մակելիս (տ. Հ. Գարեգինն Զ. Մատենակիսութիւն, էջ 392): թ. 12 ի գրութեան աեղն է Լեմմերկ, ինչպէս յայտնապես կը կենայ-

Յիշասակարանին մէջ (էջ 33)՝ Կրթիոն ի համացիքի ի քաղաքան նշուն (= Ամերիկա), թ., 29ի քրովաւեան տեղը նշյանքես յայտնի գեցան է Յիշասակարանին մէջ (էջ 53—4), որ է Նոր- ամերիկաւեան:

Բուն ձեռագրաց ցուցակը կազմուած է
մանրամասն տեղեկութեամբ ձեռագրաց արտա-
քին մասին վրայ, եւ յետոյ երես առ երես
յառաջ բերուած են բովանդակած նիւթեքրն
պատշաճ էր որ հիւրաքանչիւր ձեռագրին վերջու-
նչեցինակին հողմանէ տեղեկութիւններ եւ մեկ-
նութիւններ աւելցուէին. վասն զի ձեռագրին

ցուցակ կազմեն լրջ նիւթեական գործ պէտք չէ ըլլալ, այլ պէտք է նաև ձեռագիրը ձեռքն ունեցողն իմանայ ըստ կարի մանրամասն ձեռագրին մէջ գտնուած գիտնալու արժանի բաներն, եւ խելամիի: Այս գործողութեամբ վասակուած եղակացութիւնն պէտք են հազարդուի ընթերցողներուն, որպէս զի այնուհետեւ չափավոր իւրաքանչիւր որ դարձեալ նշնով դրալի եւ ժամանակ կրուսանել: Ձեռադրաց ցուցակի կազմող պէտք է աշխատի իւր երկասիրութեան աղիքները պիտի ըլլան, եւ այս պատճառուած եթէ կուզուի ազգային գիտութիւնները շուտով յառաջացնել, իւրաքանիր ցուցակ կազմող պէտք է աշխատի իւր երկասիրութեան մէջ ամէն մէկ հանդիպած նիւթն լրսաւոր եւ վերջնականապէս որոշել:

Այս կարգի քանի մը դիտողութիւնները: Էջ 11^o, տող 4, տպուած է՝

Զկնդական երկուասան
Ճելն պատկան գիր եւ քան
Ի քանէ զերկուան հան
Գոցեն զիթէ գրքոց լրման...:

Երկորդ տողը ձեռագրին մէջ էր անշոշտ եւ եթէ չէր՝ որ Հեղինակը մուագիր ընելու էր ճեիթ պատկեայ . . .

որով կը լւսա 12 × 100պ = 1200 + 20

= 1220, — 2 = 1218 (+ 551 = 1769)

որ է միշտ ձեռագրին գրութեան տարին: Էջ

11^o տ. 6 պիտի ըլլայ անշոշտ “Աղեղիրի է:”

Էջ 11^o տող 9 տպուած է եւ Ստամբուլ, պիտի ըլլար “Եւստամբուլ:” Թ. 10 “Ճշմարիտ նշանակութիւն կամուրիկէականութեան, է գործ գէորգ Միուլէիմի, որ եւ տպագրուած է արդէն (թ. անկ 1750): Թիւ 12 ձեռագրին մէջ կայ (Էջ 32^o) “Ի հաւատոյ արմատն է դրուակու: Հաւատամքի մի Աստուած, որ բազում աստուածս ասեն . . . : Յայտնապէս կ'երեւայ որ Յովհ. Մայրագոմեցւոյ անհետ կորուսեալ “Հաւատոյ արմատ, (տես Խիլիթ. Ալիկլնեցի, Պետերը. 1867 էջ 36) կամ “Հաւատարմատ” (Հմին. Հ. Գարեգին Զային. Վագրութեան պատմ. 1886 էջ 410) գրութեան կոտր մըն է: Ցուցակին որ. Ճեղնակն պէտք էր եւ է տեղէկութիւն տալ այս մասին: Թիւ 16 Քարոզդիրը, ասիկայ թերեւ Գր. Տամբեւացւոյ Քարոզդիրքն է 2՛ մեռն եւ Ամառան հատօններով, զըր մէր ձեռքը շունենալով չենք կարոյ ասուցել: Թ. 21 “Տեղեմաք” է ձեռագրին հայ ընթերցողներուս ծանօթ թարգ-մանութեան Տեղեմաքը ի ձեռն “Մարգար

Զաքարիայի Խօսէնց Երեւանցւոյ, ուպագրեալ Ա. Հարն՝ “յամի Տեառն 1794 ի Հոկտեմբերի 10^o, թ. Հարն՝ “յամի Տեառն 1795 ի Մարտի 1^o, Ճշդիւ այն ճակատով, ինչպէս որ. Ճեղնակն պատեղ (Էջ 43) յառաջ կը բերէ, զրուել ա. Զ. Գարեգին Զ. — հակառակ որ.

Ճեղնակն ինժերագութեան իւր Մատենագութեան մէջ (Էջ 207) յառաջ բերած էր արդէն: Մատենագիտութեան մէջ յառաջ բերուած ճակատն անմէկնելի եղանակու կը տարբերի քանի մուշական կէտերու մէջ տպագրութեան ճակատէն, որ նշյն է Ճշդիւ Որ.

Ճեղնակն յառաջ բերած ճակատն հետ:

Գործոց վերջը դրաւած է “Ճանկնիւթոց”, եւ “Ցանկ յատուկ անուանց”, որով ցուցակին գործածութիւնը լուրդովին կը դիրքանայ: Կարծեմ աւելորդ էր ցուցակի տեսանկեր զանազնել, այլ կարելի էր երկու տեսանկերն ի մի ձուլիք առվ կը ինսպիրուի գործածողութիւն աշխատութիւն մը, որ շատ յաձախ կը շփոթի բան մը փառուած ժամանակ եւ երկուքին ալ կը նայի ըստ պատահման, եւ երդեմն ի հարիդէ երբ մէկուն մէջ չի գտնելի միտուածն: Կիթոց ցանկն մէջ կայ “Աղեղսանդրէ (պատճագութիւն) 10^o, Կը բանաս կը նային: “Աղեղսանդրէ, այսեղ ու գիդ բացառական հոլով է. բաց ասկէ Աղեղսանդրի պատմութիւնը նաեւ: Էջ 58 կը յիշտակուի, որ Նախանկուած չէ ցանկին մէջ, ոչ “Աղեղսանդրէ”, եւ ոչ “Պատմ. Աղեղս.” քով: — “Այլ գաւանութիւն 32^o, կը բանաս, կը գտնեն 32^o ի մէջ: Ցուցակի գործածել ուղղուն մտքէն կինայ անցնիլ՝ որ “Այլ գաւանութիւն, միտուած, որպէտք էր “Դասանութիւն, բառին քով դրուիլ: — “Ապէնիազ Աստուած . . . 10^o, կը բանաս կը գտնեն Խ. Կիթոց ցանկու թարառունութեանց Ե՞ մասին սկիզբը: Եթէ կարեւոր կ'երեւար զայ յիշել ցանկին մէջ, ինչն ամենեւին չեն յիշուած նշյն բարանութեանց Ա. թ. Գ. Դ. եւ Զ. մասերու սկիզբները: — “Առ նախուական Գ. Վանանդէցի 40^o, կը բանաս չես գտներ. ի վերջը կը գտնեն Էջ 46^o: Ըսենք տպագրական սիալ է երեր տառին երկուքը. բայց որո՞ն միտքը կ'ինայ “առ նախուական Գ. Վանանդէցի 40^o, կը բանաս չես գտներ. ի վերջը կը պատուեսէ պիտուներ, ինչն ցանկին մէջ չէ նշանակած: “Է շնորհաւորութիւն Նոր տպացւոյ . . . : “Է Թիբեստ, “Է շարչարանա Քիրստուի, երգերն ու քերթուածները, որոնք նշյն ձեռագրին մէջն տեղը կարդաւ յա-

ուաջ կը բերէ: Ա՛լ չենք ուզեր այս ցանկը կրկնելով ձանձրանալ եւ ձանձրացնել ընթերցողները. ապա թէ ոչ կրնայինք տակաւին յառաջ վարել քննութիւնն՝ “Առաւտու հատորն է, [ցերեկի ասայ]”, որ գանձի մը կարմրագիր իրան (rubrique) է, եւ իրաց նիւթ յառաջ կը բերուի. “Բանք խրառու Աշեղասանդրի 10^ῃ, զօր որ. Հեղինակն ինքնին կազմեր է առ բարանութեան ինաստին՝ “Եթէ որպիտ բանն իրառու խօսեցաւ հանձրեղն Աշեղասանդրէ Բարեաց գործոց եւ քաջապէս . . . , բայց միեւնոյն իշխն մէջ կայ նաեւ ի մէջ այլց բարառութիւնն՝ “Եթէ նախարարն եւ գործն որպիսի կական բարձեալ լըն զթագաւորն իւրեանց. Նեկայք ի միասին թագաւորդ եւ իշխանք . . . , խօսերն, որոց վրայէն որ. Հեղինակն բան մը յարմարցընելով ցանկին մէջ չէ դրաց: “Կական կամ լալին նախարարն եւ զօրաց: Պոր. Հեղինակն չէ ինացած Կոմիտոց ցանկին էութիւնն կազմելով կերպը: Այսափա՞ Նաեւ յատուկ անուանց ցանկը բոլորովին անսագաւանելի չերեւար. որինակ՝ “Անդամութափել Թագոյնեանց, “Առանութառուր Դաւթեան, “Անդամութափ Վ. Տէկվանց ցանկն է այն դրուած է ցանկին մէջ ըստ կարգին. բայց “Առաքել, Դաւթեան, Թագոյնեանց, Տէկվանց, ցանկին մէջ չկայ: Ըստեր աւելըրդ համարուեր է. հազար ինչո՞ւ. “Աշամակեան Պետրոս, Աշեղասանդր Թայրեան, եւն, թէ ըստ մականուան եւ թէ ըստ անուան դրուեր է, ինչպէս պէտք էր ըլլալ ըստ ինքան: Այս ցուցանի ալ թողում ըստ ամանակ՝ վերցն երեսն վրայ աշքին կը հանդիպի “Տաշեան, 35^ր, 58^ր, ո կը բանամ առաջնորդ, կը տեսնեմ նյոն տեղ ուրիշ անուններ ալ, զօր որ. Տրդատ Վ. Պալեան, բայց ցանկն մէջ նյոնները ամենեւն չեմ գտներ: Երկու ցանկին մէջ տեղը — անշոշտ դատարկ մնացած տեղը միայն լեցնելով համար, — դրուած է 38 տող՝ “Վրիպակներուն ցանի մը: Տետր կարդալու ժամանակ շատ տեղ գրեթէ իւրաքանչւր տողին վրայ վրիպակներ աչքս հանդիպած էին, եւ կ'ապահովցնեմ այժմ” որ կարեի է վրիպակներու ցանկը քանի մը պատէկ երկնցնել: Ըստս որպէս զի շափազանցութիւն չերեւայ, կարդացի Յառաջարանի հինգ էցըրը որ վրիպակներու ցանկին մէջ չեն յիշուն, եւ լեցուն երես ըլլալով՝ որման շափ մը կրնան ընծայել. վասն զի բուն ցուցակին մէջ որ. Հեղինակն խօսերուն տպագրական սինալերն եւ գրչին ուղղագրական սինալերուն հ ետ

Հ. Գ. Գ.

